



ՕՐԱԳԻՒՐ ԱՄՍՈՐԵԱՅ

Կը հրատարակի ամիսն անգամ մը, ամեն ամսուն և ին: Աւզողը կրնայ առորագրակի, Ռ. Յ. Քիերքնեան տպարանը՝ կ. Պոլիս Ֆիննաննեցար: Եւ կամ յօրրագիւղ Յարգի Սափրի Պ. Մանուկին լրագրաց Ընկերութեան պրոցարմ:

Տասներկու թերթի գինն է 40 դահեկան ԿԱՆԻԿ
Վեց " " 25 " " "
Մեկ " " 4 " "
Անձնական լանի մը համար ըլլար ծանուցումներուն յա-
տուկ սակարպութիւն:

1 ՄԵԴԱԾԵՄԲԵՐ

Ա. ՏԱՐԻ 1861

ԹԵՐ 9

Հետեւեալ Խոտալերէնէ թարգմանուած գեշ-
ղեցիկ պատմութիւնը, մեր Առաջ բարեկամնե-
րուն մէկէն ուղարկուած է մեզ Օրագրոյս մի-
ջոցաւ հրատարակիւլու համար:

ԶՈՐՅԱ ԼԵԶՈՒԹՅ

ՎԵՐ

Ամէն մարդ կարդացած է սուրբ Գրոց մէջ
այն հրաշխց պատմութիւնը, որով հրեղէն լե-
զուներ Առաքելոց վրայ իջան, և յանկարծ այն
մարդոց զանազան լեզուաց գիտութիւնը հա-
զարդեցին, որոց պէտք ունէին անսնկը Առեւտա-
րանը աշխարհիս քարոզելու համար: Թարդինչ
որ այն ասեն հրաշք մը Առաքելոց վրայ ըրաւ,
աշխատութիւնն ալ մեր վրայ ընէ: Վասն զելեզ-
ուաց ուսումը շատ օգտակար ուսում մի է, ու-
սում մը որ համայն ժողովրդոց հետ մեզի հա-
զարդակցութիւն ընել կուտայ և բոլոր աշխար-
հըս հայրենիք կը դարձընէ:

Ասանկ կը մտածէին նաև Երիտասարդ Խա-
մոն տը Արանսէյին ծնողը, որ ասկէց եօթա-
նասուն տարիի չափ յառաջ, Պաղպես Տօֆինձ
նահանդին մէջ ամենէն գեղեցիկ երկիններուն
մէկուն տէրն էին: Թաէպէտ օտար լեզուաց ան-
տեղեակ, բայց լաւ հասկրցած էին թէ՝ իրենց
որդւոյն համար որչափ օդտակար կրնար ըլլար
այն ուսումը: Աշխարհիս մէջ մարդ չի կայ որ
դիտնայ թէ՝ ի՞նչ պիտի ըլլայ ասկադային մէջ,
կ'ըսէք շատ անգամ տը Արանսէյ սեպուհը:
Կ'ուղեմ որ, երբոր օր մը Խամօն ճանապար-
հորդութիւն մը ընելու հարկադրուի: մէկ երկ-
րի մը մէջ օտար չի գտնուի: Միտքէս չելլեր
որչափ նեղութեան մէջ գտնուեցայ ես, Գեր-
մաներէն չի գիտնալուն համար, երբոր եօթամ-

եայ պատերազմին ատեն Բրուսիոյ մէջ գերի
ընկայ: Խամօնին միտքը սուր ըլլարով, շուտով
օգուտ քաղեց իւր Ճարտար վարժապետաց դա-
սերէն: արդէն տամներկու տարեկան եղած ժա-
մանակը՝ էտունի գեղեցիկ առակները Հեղ Անդ-
ղեյ պատմութիւնը, Խոտացի Մէմունու անուն
ներկանակ բանաստեղծին քնարերգական գեղե-
ցիկ ուրանու կը կարդար: Արդէն բաւական
դիւրութեամբ այս երեք լեզուներով կը խօսէր
և իւր մայրենի լեզուէն ՚ի զատ, զոր կատարե-
լազործեր էր, կրնար Խտալերէն, Գերմանե-
րէն և Անգղեարէն անսխալ նամակներ գրել:
Այն միջոցին Գաղղիկական յեղափոխութիւնը
սկսաւ: Տը Արանսէյ սեպուհը, որ իւր հարըս-
տութիւնը միայն բարիք ընելու գործածեր էր,
չէր կրնար հաւատալ որ քաղաքական փոթորի-
կը մինչև իրեն պիտի համանէր Պատահարք բո-
լոր իւր պատիր խորհուրդները ՚ի դերեւ հա-
ցին: Ամանալով որ իրեն դէմ մահուան վճիր-
մը եղած է, և շատ պիտի չի քչէ քանոր պիտի
նետուի, ստիպուեցաւ իւր կնոջը և որդւոյն
հետ փախչել, և շոտապատ Սարտէնիոյ սահման-
ները հասաւ: Իւր ամարանոցէն բաւական հե-
ռու ագարակի մը այցելութեան գացած ժա-
մանակը հասած էր իրեն այն գէշ լուրը: ուստի
վրան ունեցած ստակը միայն կրցեր էր տանել,
գրեթէ քան և հինգ ոսկի, աքսորեալք չի կը-
ցան իրենց բնակութեան վերջին բարեւ մը տալ:
Խամօնին տարիքը ունեցող պատանի մը, մէծ
ուրախութիւն կ'զգայ, երբոր առաջին անգամ
մէծամեծ ճանապարհներէ կ'անյնի խոշոր աշ-
ուլներ կը բանայ, երբոր ամեն կողմէ նորանոր
բաներ կը տեսնէ, և քանի մը վարասակ քալել-
յետոյ, կը կարծէ թէ երկիրիս խորագոյն անկիւ-
նը կը գտնուի: Սակայն Խամօն աւելի լսւ կը

Ճաշակեր այն ուրախութիւնը , եթէ իւր ընտանիքը աքսորի չերթար : Արանսէյ սեպուհը և իւր կինը առաջ Թագուրին հասան . Քիչքը ստակ ընդունելնէն յետոյ գոր իրենց բարեկամներէն ոմանք համարձակեր էին իրկելու , թուրինէն մեկնեցան և Հռովմ զնացին , սպասելով որ խռովութիւնները քիչ մը դադրին : Բայց հոն հասնելէն առաջ պէտք եղաւ Խտալից բազմաթիւ քարաքներէն անցնել : Աքսորեալները իրենց քարորութեանը համեմատ , քաղաքէ քաղաք պարտող կառքերով կը ճանապարհորդէին , որ թէպէտ շատ փառաւոր ճանապարհորդէին , որ թէպէտ շատ փառաւոր ճանապարհորդէին մը չէ , բայց աժան կ'ըլլայ : Այն ճանապարհորդութեան ատեն՝ ինչպէս որ Խտալիս մտած օրենէն կ'վեր , Խտմօն իրեն ծընողացը թարգմանն էր : Ծեսնելու բան մըն էր , տասներեք տարեկան տարայ մը այնպէս փոխարէն ընել հօրմէն մօրմէն առաջ դաստիարակութեանը : Հատ անգամ . Խտմօնին ականջին զարկեր էին աս խօսքերը . « կը տէսնե՞ս այդ Գաղղեացի Տիկինը և Պարմնը , իրենց որդւոյն հետ , ինքվենքնին երջանիկ համարելու են այն պիսի որդի մը ունենալուն համար . խեղչ աքսորեալք . անանի որ մեր լեզուն չեն հասկրնար , առանց իրենց զաւեին շատ նեղութեան մէջ պիտի մնային . զարմանալի բա՞ն » : Խտմօն ամենեին չէր ուղեր այն արժանիօքը զորս պատահ հարք կը պատճառէին իրեն , բայց ամեն վայր կեան կը գոհանար ինքնիրեն , այնսպիսի խնամօք Խտալիքէն սովորելուն համար , որ այնպիսի շահաւետ հետեւանքներ ունեցեր էր : Այն տեսակ մը սայլլու , որուն մէջ կը գտնուեր աքսորեալ ընտանիքը , ուրիշ երկու ճանապարհորդ կը պարունակեր . երաժիշտ մը որ Պլութեացիա կ'երթար , հոն մէկ նոր Օլեր մը ներկայացընել տայլու համար ; գուարթէ և կայտառ առէնիքն , որ խոհակերութեան արհետտէն երաժշտութեան չափ կը հասկրնար , և պատուական ու բարեպաշտ Քահանաց մը որ իւր գրացւոյն առէնիքն չափ կ'ախորժեր երաժշտութենէն . կառավարը իւր նստարանին վրայէն . կ'երգեր՝ միանգամայն ձիերը քաջալերելով , ուստի Շմարիտ երաժշտական կառավար մըն էր : Երեւ մարը մանելու մօտ էր , և առէնիքն որ սասափիկ ախորժակի տէր մարդ էր՝ սկըսեր էր հառաջել , երբ ճանապարհորդները բարեբաստիկ պանդոկր տեսան

ու կերակուր պիտի ուտեին և գիշերը պիտի
անցընէին . բայց արդէն այնչափ լցուն էր , որ
պանդակապետը և պանդակակապետուհին շփո-
թեր մնացեր էին , և չէին գիտեր թէ ինչպէս
այնչափ բաղմութեան կամքը կատարեն :

Երբոր կառքը պանդոկին դրանք առջեւ կեցաւ, աւելի շփոթեցաւ աւելիքն. մանսաւանդ՝ պոռալով կերակուր կ'ուզէր, տեսնելով որ իւր անհամբերութեանը համեմատ չեն շարժիր, վառարանի մը գլուխը անցյաւ, զգեստը հանեց, թևելը ամիտիեց և սկսաւ դասական (classique) մաքարձին պատրաստել:

Մատամբ տը Արանսէյ որ քիչ մը ատեն ա-
ռաջ այսպիսի երջանիկ կեանք մը կը վա-
րել իւ. ը ամարանոցին մէջ, չորս կողմը բազմա-
թիւ ծառաներ, հեշտութեամբք պաշարեալ,
իւր էրկանը նման չէր կրնար շուտով սովորել
այնպիսի յանկարծական վիճակի փոփոխման մը,
բայց սակայն Ատառեծոյ հրամանացը կը հպա-
տակէր, վասն զի՞ քաջութիւն ունէր. Ուստի
շատ գէշընդունելութիւն չըրաւ պանդոկին կե-
րակուրին, որուն առաջինն էր երաժշանն շինած-
դդմաճը (մաքարօնի) որուն գրեթէ, իւր օքե-
ռաներուն չափ հաւնեցան. կերակուրը լըմնցաւ,
ամենամեծ դժուարութիւնը սկրսաւ Պանդա-
կապետին համար, և այն էր ճանապարհորդաց
անկողին տալ.

Անարտն յառաջիկայս
թ. Պարտիզանեան :

ԵՐԵՎԱՆԻ ՊՐԵՄԻ

Երշալուսոյ 654 թուղն մէջ կը կարդամք
թէ՝ Օմիւռնից ազգասէր երիտասարդներէն
ոմանք իբենց մէջ Եղքատասկրաց Ընկերութիւն
ի հաստատեր են .ուստի մենք ալ շատոնց ՚ի վեր
Ազգերնուս մէջ այսպիսի ընկերութեան մը հաս-
տատուելուն բայց այսպիսի ընկերութեան մէկն ըլլանուս ,
ոհան այս անդամ յիշեալ Ընկերութեան կանոն յ
ուրը ամբողջապէս կը զննմք հոս , զոր Երշա-
լուսոյ 655 թիւէն առած եմք :

ԿԱՆՈՆՔ

ԱՐքԱՏԱՍԻՐԱՑ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

4. Ընկերութեան բուն եւ առաջին նպատակն
է, ինչպէս իւր անոնքն էն կը յայտնուի, ինամածու-
թել նիւանդ աղքատաց առողջութեան, եւ բարե-
աւուրեան, փորձառու բժիշկ մի սահմանելով զա-

նալու կարողութիր չեմ կը նար ունենար : Հայրիկ, Ե՞ր վասն թերի թողարկած զիս ՚ի մարդկութէ տարաժամ ժամու հանգեար ՚ի տապան : Հայրիկ, ընդէ՞ր արդեօք տարաբաղդ գտնուեցայ քու կատարեալ հայրութեանդ պատիւը վայելելու, և զի՞ է, զի՞ արդեօք զիս անխմասա ու տգէտ թողարկած որով Թառչնիկս իրեն վայելու Ճռունքներ չունենալով, ամենապարաւելի ու զզուիչ գործիք մը կը թուի այլոց, մանաւանդ Մասիսի^{*} պատուարժան Խմբագրոյն . մինչև անգամ չի խղճարվ զիսելզ Թառչնիկը, կը պատուիրէ որ՝ « Ու Թառչնիկ ընդունեցէք եւ ոչ Մասիս տուեք » . չեմ գիտեր թէ ի՞նչ պատճուաւ : Բայց ի՞նչ որ է նէ՝ մենք մեր շարունակութեանը դառնանք :

Վարին ուրեմն յիշեալ Ա արժարանին քըրան անջան դասատուք՝ որոնք իրենց աշխատութիւննին չի խնայելով, ամենայն ծիփն ՚ի գործ գնելու կը փութեան . քաջ գիտնալով որ ապագային մէջ՝ նոյն աշակերտուհիք շատ պտուղներ պիտի ընձիւղեն . Վարին ուրեմն յիշեալ աշակերտուհեաց Ծնողքները՝ որոնք իւրեանց թէ քաջալերութիւննին և թէ սատար բարերարութիւննին առատապէս շնորհելով, ազգասիրաց սրտերուն մէջ ուրախութեան ու բերկութեան ցընծառիթ նշոյլ կը ցոլացընեն և մանաւանդ իւրեանց զաւակունքը օրինաւոր դաստիարակութեան ենթակայ ընելով, երախտապալութեան ազատ կը մնան, ուրեմն կայ մնայ նոյցա՝ վարձք անպակաս յերկինս :

— Ը ատերուն յայտնի է որ՝ գրեթէ տասներկու տարիէ ՚ի վեր՝ Օրբթագիւղի մէջ « Ա երծանութեան ո անունով Թառնգարան մը հաստատուած է . ուր կը գանուին բազում գրեանք և ընտիր ձեռագիրք :

Ը յս Թառնգարանին սկզբնաւորութիւնն է՝ 1848 թուականէն և Յունուարի 1 էն, որն որ իր շարունակութիւնը (անշուշտ Գիւղացւոց ջանիւքը) պահեց կանոնաւոր կերպով մինչեւ

*Տարակուսեալ եմ թէ արդեօք ի՞նչ անուն դնեմ Մասիսի այս ըրածին . եթէ ըսենք ազգասիրանթիւն, ահա անունը գործէն բաւական հետարութիւն, մը պիտի ունենայ . եւ եթէ ըսենք ազգատեցութիւն, ահա այդ բառն ալ արտասանելու բերաննիս վրայ չի պիտի երթաց, եւ հետեւաբար չենք յուսար որ Մասիս աղդատեաց ըլլայ . եւ եթէ ըսենք հպարտութիւն, այդ բառն ալ Մասիսի ճակատը գրոշմել չենք ուզեր . եւ եթէ ըսենք կծութիւն, չենք յուսար որ Պ . իւթիւնանը մէկ երկու Մասիսի գինը վնարէ . եւ եթէ ըսենք նախանձութիւն, բայց մենք չունիք իրեն չափ գրիչ որ նախանձի մեղի . ուսափ հիտեալ կը տարակուսիմ թէ՝ ի՞նչ անուաննեմ . . . սակայն կը թողում որ ընթերցողք գտնան անոր յարմար անուն մը :

գրեթէ տասը տարիի չափ : Բայց 1859 թուականին, որ ըսել է ասկէց երեք տարի առաջ, գիւղացիք ալջիկանց համար կանոնաւոր գործոցի մը կարօտելով՝ հարկ սեպեցին Գիւղին մեծելը Թառնգարանը Թարգմանչաց գործոցը փոխադրել և Թառնգարանը աղջկանց համար Դարպաց անօրինել, որն որ կանոնաւոր կերպով վերոյիշեալ թուականէն ՚ի վեր կը շարունակուի, որը վերը փոքր ՚ի շատէ յիշեցինք . Մենք ասոր ըսելքը մը չունիմք, քանի որ քաջ համոզուած եմք թէ՝ Դարպաց մը (մանաւանդ աղջկանց) Թառնգարանի մը տուած միօրինակ արդիւնքը կը նայ տար Ազգին . Սակայն պէտք էր որ՝ Թառնգարանը, Ախիսիմեանց վարժարանին պատճառաւ Թարգմանչաց գործոցը փոխադրենուն զինի՝ անմիջապէս արտորայինն առանձին տեղ մը որոշել Թառնգարանի համար . որով գիւղացւոց ուսումնասեւները իրենց ունեցած ուսումնային խօսք մը ըսելու . Բայց քանի որ այսպիսի գործադրութիւն կամ փափաք մը չերեցաւ մինչև ցարդ, և քանի որ այնչափ Մատեաններ այս օրուան օրս աւազի մէջ բանտարկուած կը կենան, ըսել կը լսաց որ այսօր չէ նէ վաղը գիւղացւոց բերանը իրենց վլրայ բացուելուն ինքեանք պիտի պատճառ ըլլան : Ը իտակը ըսելով՝ Ա երծանութիւն թանգարանին հոգ տանող գլխաւորներէն մէ կն էր, մէծապատիւ Գուլուեան Գարբիէլ աղյան, և կարծեմ այս պատճառաւ բաւական ալ վնասեց . Բայց ի՞նչ, միթէ միայն յիշեալ մեծապատիւ մնանն էր գիւղացիք . Ե՞ւ ցաւալի բան . միթէ անկարելի՞ բան է Գիւղիս մէկ քանի երեւելելեներուն մէկտեղ գալերնին, և որ և իցէ կերպով Թառնգարանը բանաւոր ճարը նայելնին . եթէ անկարելի է՝ կնայ կարող անձինք գտնուիլ այդ բնական իւրաքանչայութեան իւրեմն ինչո՞ւ չեն փութար յիշեալ Թառնգարանը բանաւոր գիւղի մը մէջ ու գիւղի մը մէջ, ուր որ էն քիչը հազար տունի չափ Հայ բնակիչ կայ հոն, մէկ Ազգային թանգարան մը չի գտնուիլ անձինք գտնուիլ այդ ամօթէ է նոյն բնակչաց, և մանաւանդ մէծապէս ամօթու նախատինք է այս գիւղացւոց որոնք Թառնգարանի վերաբերեալ ամեն գործիքը ըստ բաւականի ունենալուն զինի՝ բանը միայն ծածկան մը շնելու մնացած է :

Մենք հոս Թառնգարանի մը պիտանութեանը և անոր օգտին վրայ քանի մը խօսք ընելու կը փափաքէնք ալնէ՝ գուցէ մեր խօսքը ծանր երեւի գիւղացւոց, ասոր համար Թառնգարանին սկզբնաւորութեան ատեն՝ իրենց համած Յայտարուէն մէկ քանի խօսք յառաջ կը բերեմք, որոնց դէմ է հիմակուան իրենց շարժմունքը .

զացիք^{*} ըսէք՝ որ ատեն Թռչնիկը գիւղացւոց
վնաս մը հասուցած է, կամ ովլ պիտի ըլլայ այն
անձը որ կարող ըլլայ Թռչնիկին ճակտին աննե-
րելի յանցանք մը դրոշմելու։ Ըսէք գիւղացիք
Թռչնիկը յիշեալ ընթերցարանին մէջ ի՞նչ ազ-
գավանս ընթացք բռնած է՝ զոր կ'ուզէք գոցել։
կամ պատճառը ի՞նչ է որ կ'ուզէք ձեր թշնա-
մութիւնը 'ի գործ գնել։ Ըսէք գիւղացիք ըն-
թերցարանս եկող անձը որ ատեն կամ որ ժա-
մանակ, որ վայրիեան՝ հոն ապօրինաւորութիւն
մը նշմարած է։ Ըսէք գիւղացիք ու յայտնեցէք
թէ ի՞նչ է ձեր կամքը, ընթերցարանս գոցել,
է՛ս այդ դիւրին բան է՝ բայց պէտք է որ նաև
Թռչնիկը իր պարէնը հոգալու չափ գործ մը
ցոյց տրուի իրեն և գործն ալ պէտք է ազատ ըլ-
լալ, որով Թռչնիկը կարողանայ միանգամանի իր
թերթն ալ շարունակելու։ Եթէ ո՛չ չել յօժա-
րիր Թռչնիկը 'ի քաղց և ի՞նօթի կորսուկի։ Եւ
գիւղիք գիւղացիք որ եթէ ճշմարտութիւնը ո-
տաց կոխան ընելով ջանաք բռնութեամբ գու-
ցել տալ, գիւղիք կ'ըսեմ որ Թռչնիկին իրա-
ւունքը ձեզի դէմ բարձրաձայն պիտի բոլոքէ։
Եյ՛ գիւղիք որ մէկու մը տնական պաշար հո-
գալու գործը անխնայաբար վերջացընելնիդ,
Սուրբ Գրոց և մանաւանդ՝ Քրիստոնէական
օրինաց դէմ մեծ անօրէնութիւն մը ըրած պի-
տի ըլլաք։ Բայց ներեցէք սա մէկ հարցմունքն
ալ ձեզի ընելու։ Ի՞նչ կը կարծէք գիւղացիք,
մեր բայած ընթերցարանը ազգօգուտ գործք է
թէ ազգանիաս։ եթէ՝ ըսէք ազգօգուտ՝ ուրեմն
ինչու գոցել կ'ուզէք (միթէ ուրիշ գիւղի մէջ
ընթերցարան չի կայ մի)։ Եւ եթէ ըսէք ազգա-
վաս, ուր է փաստ։ Վարձեմ այս երկսայրա-
րանութեան պատասխան տալու համար շատ
գժուարութիւն պիտի կրէք։ Հարցուցէք գիւ-
ղացիք ընթերցարանս եկող մեծապատիւ ան-
ձանց։ Թօրանէլեան խաչեկ աղային, Սիմօ-
նիկ աղայ Սիմոնլիչին, Փափաղեան Մովսէս ա-
ղային, ևն, միթէ այս մեծապատիւ անձննքը պի-
տի կարենան ըսել թէ՝ այն այս ինչ օրը ընթեր-
ցարանին մէջ սա անվայելու գործը եղաւ։ ե-
թէ պիտի կարենան վկայել, ուրեմն պատրաստ
եմ չէ թէ միայն Ընթերցարանս գոցելու՝ այլ
ամեն կերպ տանջանքներու։ Եւ եթէ չի պիտի
կարենան վկայել ուրեմն աղատ է Թռչնիկը իր

*Վիւղացիք ընելով ընթերցարանին թշնամիները
պիտի իմանամք, չէ թէ բոլոր գիւղացիք՝ որտոց ա-
մենամեծ մասէն չնորհակալ եմք։


ընթերցարանը շարունակելու զի առանց պատ-
ճառի գործ չի խարանուիր, գիւղիք գիւղացիք
աշխարհիս վայ իրաւունք կայ, Ճմարտութիւն
կայ, Արդարութիւն կայ։ Եւ թէ որ ասոնք
մեռնին Թռչնիկին ալ անոնց հետ կը կորսուի։
Ուստի մնաք բարով գուցէ մէկ մըն ալ չենք կըր-
նար տեսնուիլ։

ՀԱՅՈՒՅՆԱԿԱՐՈՎԹԻՒՆ

Նախորդ թերթերնուս մէջ «Երուսաղէմայ խըն-
դիր» վերնագրով հաստարակած յօրուածնիս՝ մոր
սիրելի բաժանորդաց մէկ քանիին առիթ տուեր է
որ իրենց բաժանորդութիւնը ճգեն, ասոր համար
Յունուարէն մինչեւ Յուլիսի թիւերը, անինայ կեր-
պիւ կըելով միայն Օգոստոսի թիւերը եւ խաւ-
ըեր են. եօթը բաժանորդի չափ առ չենք ընդու-
նիր» ըսելով։ Ի՞նչ կըսես գուն ընթերցող՝ հիմայ
պարտական չեմ մի սա վերցիւեալ բաժանորդեն-
ին չնորհակալ ըլլալ որոնք ինձի այս բարերարու-
թիւնը ըրին։

ԱԴԱԲԸ

Բաւական ժամանակէ 'ի վեր է որ Հայոց մէջ
երկու տեսակ ածականներու գործածութիւններ
յաճախ կը գործածուին։ ասոնց առաջնն է խա-
ւարեալ երկրորդն է լուսաւորեալ բառերը։ Բայց
հոս պատիւ ունիմ սիրելի ընթերցողացս աղերսելու
որ յիշեալ բառերը, եթէ կարելի է նէ չը գործա-
ծեն, որովհետեւ շատ տեղ խոսվութեան առիթ կըլ-
լան կոր, եւ կընամ գործածել անոնց տեղ Միապե-
տական կամ Սահմանադրական բառերը։



Ի ՍԳԱՎԻ ՄԱՀ

ՄԵԾԱՊԱՏԻՒ ԵՒ ԱԶԳԱՍԵՐ
ՆԻԿՈՂՈՍ ԱՂԱՅԻ ՄԻՍԱՔԵԱՆ

Մինչդեռ Օրագիւս Մամուլին ներքեւն էր՝
բօժարուր մը առնիք թէ՝ գաժան մահուան ա-
նազուցն թակարթին որս եղեր է, մեծապա-
տիւ և ազգասէր Միսաքեան Վիկողոս աղայն,
թողլով 'ի սուգ համայն զընտանիս իւր։ Հետե-
ւեալ օրը Վարդին մարտինը Օրթագիւղի սուրբ
Կստուածածնայ Եկեղեցին բերելով՝ յուղար-
կաւորութեան հանգէսը կատարեցին, բազում
Եկեղեցականօք և քաղցրաձայն Դպրօք, ուր
նաեւ Սոյ առաջնորդ գերապատիւ Յակոբ ե-
պիսիոպոսը համառօտ ատենաբանութեամբ մը
միթարեց ննջեցելոյն աղնուալարմ որդիքը և
բոլոր ազգականները։

կրնար մեզի ընտրելի համարուիր, քանի որ օտար լեզուի բառերով խառնուածէ, Իսկ երկրորդը ընտրելի է մեզ, վասն զի իր հօրմէն մօրմէն լսած լեզուին հետ, նմանութիւն ունի թէպէտ առաջնին նայելով կը տարբերի, սակայն ոճը նյոյն է: Իսկ երրորդին գալով՝ բառերն ալ կը տարբերի, ոճն ալ, կանոնն ալ, և ասոր հոմար տղան գժուարաւ յառաջ կ'երթայ: Ասուուած մի՛ արացէ վարժապետն ալ բթամիտ ըլլայ նէ՝ ալ օրը 18 ապուակ, 24 անգամ նղովից որդի, 14 շան ծնունդ, 22 լեռան ծնունդ, ալ բան չունիս նէ մտիկ ըրէ: Բայց ի՞նչ յանցանք ունի խեղճ տղան, քանի որ իրեն առաջարկը ված լեզուն այնպիսի լեզու մըն է, որ բոլըրովին իր մայրենի լեզուին հակառակ է:

Նարունակելի

ԾԱՀՆՈՒՑՄԱԽՆԻՐ ՅԱԻԵՐԺԱՀԱՐՄ ՕՐԱԳԻՐ

Այս անուամբ Իզմիրէն Բանասիրական հանգէս մը ՚ի լրս պիտի ելայ պատկերազարդ, և մանաւորապէս ձայ տիկնանց և օրիորդաց նըւփիեալ: Յիշեալ հանդիսին հրատարակելիք նիւթերը պիտի ըլլան իր Յայտարարութեանը նայելով՝ սա հետեւեալները:

1. Ամեն ամիս ֆարփի մէջ ելած մօտաները պատկերներով եւ մեկնութիւններով պիտի ընծայէ չայ Օրիորդաց, որպէս զի Մատամ Միտուններու իրաւամբ տրուած ստկէն համին իրեն ալ ամենափոքը մաս մը հանելու:

2. Ամենանոյ Ռումաններ, որոնց համը առած չեն տակաւին չայ Օրիորդները: սիրահարութեան վրայ պինդ հանցայի հատուածներ. երկու սիրահարերու մէջ գրուած նամակներ. վերջապէս սիրոյ ամեն պարագաներուն վրայ եւ երիտասարդունոյ մը սրտին ուզած ամեն տեսակ նիւթերը առատօրէն պիտի տայ թաւէրժանարսը:

3. Յունարէն, Տաճկերէն ամենէն անոյշ եղանակներուն վրայ յարմարեալ գեղեցիկ սիրոյ երգեր պիտի երգէ, պիտի նետէ զանաք Օրիորդաց գիրկը: ու պիտի հայցէ անսնոյմէ որ համին իրենց անոյշ դայլայլիկներսն նիւթէ ընել զանոնք:

Յաւերժանարսն միտքը ինքզինքը ամենանուն սիրելի ընել ըլլալուն, պիտի խօսի:

4. Ամեն տեսակ արհետաւորի հետ ամեն տեսակ արհետափ վրայ: եւ անոր շատ գժուար բաները շատ զիւրութեամբ շինելու կերպերը պիտի սովորեցնէ, յանձնառու ըլլալով միանդամայն իրմէ գրով ինդրուած տեղեկութիւններուն ճշգրւ պատասխանելու եւ սովորուցածները ուզուին փորձով իսկ ցուցնելու պահանջած ծախքին չի խառնուելով:

5. Վաճառականին հետ, առօտուրի վերայ: եւ անոր ուզածին չափ առետական լուրեր պիտի տայ:

5. Խանութապանին, քաղաքական եւ այլն քիչ

շատ երեւելի լուրեր պիտի հաղորդէ: 4. Խաթուններուն ալ հաճոյ ըլլալու համար, իդմիրի Հայերուն մէջ ծնողներուն, մեռնողներուն, նրանուողներուն, եւ կարգուողներուն անունները պիտի իմացընէ: որպէս զի բամբասանքի նիւթէ չգըտնալով զինքը եւ իր ըրածները չը բամբասեն:

ԲԱԺԱՆՈՐԴՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Յաւերժանարսը պիտի երեւի այսօրվընէ մինչեւ երեք ամիս: թէ որ քիչ ամսնուածն մէջ բաւական բաժանորդ գտնուի, առանց երեք ամիս սպասելու քիչ ամենէն կերեւի: Ասկայ հասարակութեան գիտնարու բանն է: Այս երեք ամսուածն ամենին մէջ բաժանորդութեան գինն է:

Տարեկանը 4 Քառաօվանց
Վեց ամսականը 2 ու կէս »

Պայմանաժամը լրանալէն ետեւ բաժանորդ ըլլալու գիտնարու ամսուածն գինն է:

Տարեկանը 5 Քառաօվանց
Վեց ամսականը 5 »

ԴՊՈՒՔԵՐՈՒՆ ՀԱՅԱՐ.

Տարեկանը 4 ու կէս »
Վեց ամսականը 5 »

ՊԱՅՄԱՆԱԺԱՄԸ ԼՐԱՆԱԼԷՆ ԵՏԵՒ.

Տարեկանը 3 ու կէս »
Վեց ամսականը 5 ու կէս »

Ստորագրութեան տեղին է Վասպուրական թանգարանը, Նազը փողոցը: թիւ 25:

Խզմիր, 29 Յուլիո 1861. Սարդիս ֆաֆաղեան ի Տպարանի Տէտէեան: թ. Աւետիս:

Նախորդ թիւերնուս մէջ ծանուցած ռքնար Հայկականի» առաջին թիւը ՚ի լոյս ելաւ, որ է Սեպատեմբեր 1 թուով:

Ստորագրութեան տեղերն են:

Թանգարան Ս. Ս. Սանուց ընկերութեան ՚ի Սամաթիա:

Ընթերցարան Ընթերցարակաց ՚ի Մեծ նոր խան: Ընթերցարան Վրդնց ընկերութեան ՚ի Խասպիւլ: Հայկականնեան Ընկերութիւն ՚ի Պէտիկթաշ: Գրասեննեակ Խոտեան ընկերութեան յԵնի գավկու: Ընթերցը Ռսկեանց ընկերութեան ՚ի Գ. կէոմիթիւլ: Ընթերցարան Պ. Գրիգոր Պալեանի ՚ի Միջագիւղ: Ենի մահալէ Պ. Սիմէօն Մինէձեան յիւսկիւտար:

Մուզիգիանի Պ. կարապետ ՚ի Վէզիլի խան:

Որ եւ լիցէ մէկն եթէ Ազգային ընտիր երդ մը պատրաստած ըլլայ կրնայ առ Պ. թ. Նազարեան ՚ի Սամաթիա ՚ի Ս. Սահակեան վարժարանն ուղարկել նոյնը. եթէ արժան դատուի, անոր եղանակը կը պատրաստուի եւ քնարիս մէջ կը տապուի:

Բաժանորդաց համար Ճրի դասախոսութիւն պիտի ըլլայ որոնք պիտի ծանուցանեմք որոշեալ տեղերը յաջորդ թերթերնուս մէջ:

Անցեալ ամսուածն Հանելուկը ՆՄԱՆ կը նշանակէր:

Խմբագիր-Տնօրին
Գրիգոր ՊԱԼԻՒԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ռ. Յ. ՔՐԻՄՔՃԵԱՆ
ԿՈՍՏԱԴԻՆՈՒԹՈՒՆ ՖԻԶԱՆՑԱՐ